

Ժողովուրդը . — Ապրի անմեռ ազգը հայուն:

Վարդապետը . — Սիւնեաց իշխան, Մատեանն ահա
Յանձնէ ծեռքովդ տանդ երէցին
Գրաւական յալիտեանին . . .

(Մատեանը կուտայ Սիւնեաց էջմանին ու շայ համբուրելէ
յեպս և ու մատ կառութիւն յեւուը)

Դեռնո՞ . — Օրմնեալ եկեալ անուամբ տեառն
Օրհութիւն ի բարծունս:

Զուշիակը . — Օրմնեալ է Աստուած:

Երկարագործը . — Գովեալ է Աստուած:

Հիւսենը . — Փառաւորեալ է Աստուած:
Ժողովուրդը . — Մեռնի Փառքին
Ու անունին
Ողջ ժողովուրդն
Հայոց երկրին:

Վարդապետը . — Թող օրմնուի ու պահպանուի
Հողը հայոց, սիրտը հայոց
Այս մեծ օրէն
Մինչ կատարածըն
Աշխարհի:

8. Օճական



ԵՐԻՈՐԴ ՖԻԿԱՎԵՐ ԶԱՆԳԵՑ ՍՐԻԱՅ ԹԱՐԳԱԿԱՆՉԱՅ ԵԽ ԱՍՏՈՒԱՆԱՇՈՒԽԻՉ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԺԵ. ԴԱՐԱԴԱՐՉԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ

Այս հանդէսը կատարուեցաւ Երևանա-
ղէմի մէջ, ըստ կին Տումարի՝ Արրոց Թարգ-
մանչաց տօնի շաբաթ օրը, և վաղորդայնի
կիրակին, նախորդ երկութիւն նման կար-
դով և կանոնաւորութեամբ:

Ուրբաթ երեկոյ, Մայր-Տաճարին մէջ
տեղի ունեցաւ հանդիսաւոր նախատօնակ,
մասնակցութեամբ ամբողջ Միաբանութեան
և ուսանողութեան, և ի ներկայութեան
ժողովուրդի խուռն բազմութեան և Արրոց
Թարգմանչաց վարժարանի շուրջ 500 ա-
շակերտներուն և աշակերտուհիներուն:

Շաբաթ առաւօտ ամբողջ ժամերգու-
թիւնն ու Ս. Պատարագը կատարուեցաւ
տօնական մեծ օրերու հանդիսաւորու-
թեամբ. պատարագի միջոցին, որ մա-
տուցուեցաւ Ս. Քիւազրի սեղանին վրայ,

ճաշու ընթերցուածէն ետքը՝ Սրբազան
Պատրիարքը հոգելոյս Տ. Եղիշէ Ս. Պա-
տրիարքի յիշատակին ոգեկաչում ըրաւ-
յուզուած սրով. զայն ներկայացուց իրեն
մեծագոյններէն մին ժամանակակից հայ
հոգեորականութեան այն դէմքերէն, օրոնք
ամենէն աւելի հարազատ կերպով կը ներ-
կայացնեն թարգմանչաց ախպարը՝ իրենց
հոգւոյն և նկարագրին, իրենց կեանքին
և գործունէութեան մէջ. օրհնեց իր յի-
շատակը և մաղթեց որ անոր այս նուի-
րական հաստատութեան մէջ սկսէ հոգե-
ւոր և իմացական յառաջիմութեան գործը
բարգաւաճի օրէօր: Ս. Պատարագի աւար-
տումին հանգստեան մասնաւոր պաշտօն
կատարուեցաւ լուսահոգւոյն համար: Ան-
միջապէս վերջը, միաբանք, աշակերտք և

բազմութիւն ժողովրդեան, գլխաւորութեամբ Ս. Պատրիարք Հօր, թափորով գացին դէպի Ս. Փրկիչ զանքը, որուն կից է ընդհանուր հանգստարանը ննջեցից, և ներքին բակին մէջ՝ դամբարան հանգուցեալ պատրիարքաց, Ամրողջ գնացքի միջոցին, վարդապետներ, արքաւուգներ և ժառանգաւորներ սրտառաւ ներդաշնակութեամբ կ'երգէին և տեսէս եկուրոցը, մինչ Թարգմանչաց վարժարանի սաներն ու սանութիւնները յարգանքով կեցած էին ճամբարն երկու կողմերը, իրենք աշխարդ կարծես սուզին՝ որ կը համակէր ամենքը:

Այն աեղ ևս, նորակերտ ջրմին շուրջ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտամունքը, որ փակուեցաւ Սրբազն Պատրիարք Հօր սիրոյ և յարգանքի խօսքով:

Կիրակի առաւօտ, Մայր Տաճարը լեցուած էր մեծ բազմութեամբ. լուսարարապետ Տ. Մերոպ Սրբազն մատոյց հանդիսաւոր Ս. Պատարագը, երգեցզութիւնք կատարուեցան դաշն և զրաւիչ կերպով: Սրբազն Պատրիարքը, Հայր մերի տաեն, պատրիարքական աթոռուն զգածուած հոգուով խօսեցաւ օրուան քարոզը, որ պիտի երեքի Սիմենի յոջորդ թիւին մէջ: Ետե Ս. Պատարագի, կատարուեցաւ ընդհանուր հոգեհանգստեան հանդիսաւոր պաշտօն, ազգին բոլոր հին և նոր ննջեցեալ երեսն համար, որոնք մշակները եղած են ազգային գպութեանց, գիտութեանց և արևեստից, հայկական մշակոյթի բոլոր մարդերուն մէջ:

Կէս օրէ վերջ, ժամը չորսին, ժառանգաւորաց վարժարանի ճեմարան օրակին մէջ կատարուեցաւ զբական հանդէսը, ըստ հետեւեալ յայտագրի.

1. Բացման խօս յանուն Յոբելիսական Յանձնախութիւն՝ Պ. Շահան Պէրպէրեան: 2. Տեր կեցն դու զնայս (մալրամբ): 3. Յաւերժական Աւագերտութիւնը՝ Բանախօսութիւն՝ Տ. Տիրան Վարդ. Ներսոյեան: 4. Հատուած մը Մովկս Խորենացիկ՝ Արտասանութիւն՝ Յակոբոս Գնաճեան: 5. Ով մեծամանչ դու լեզու (Յուանանի՝ դասն. Կոմիտաս Վ. բարձր.): 6. Ազնուարուլը (Վ. Մէկենան) Արտասանութիւն՝ Դրանիկ՝ Ղազարհան: 7. Տօնին Խորհուրդ (Թ. Ե. Գ.): Արտասանութիւն՝ Ժորժ Սուրբ Յովան Արքով, երբ Ս. Մերոպ, աւանդերով գուշակապատճեն բանականական թագավորութիւնը (trilogie): Ամէնք իսկապէս պահ մը հաղորդուեցանք Սուրբ Ջովոյ և իրենց աշակերտները խանգամառու երազով, երբ Ս. Մերոպ, աւանդերով գուշակապատճեն բանականական թագավորութիւնը (trilogie): Ամէնք իսկապէս պահ մը հաղորդուեցանք Սուրբ Ջովոյ և իրենց աշակերտները խանգամառու երազով:

Ո.աձայն. բանաս. Ե. Արք. Դուրեհան. երած. Ե. Ռ. Պ.), 9. Այն օւերուն. Խորհուրդ (Յ. Օսական) Արտասանութիւն՝ Ազատ Մրկ. երեցեան և խումբ: 10. Հայրապետական Մարդուն (Քառաձայն՝ դասն. Կոմիտաս Վ. բարձր.): 11. Փակման խօս Խախազան Ամեն. Ս. Պատրիարք Հօր: 12. Ազօրք Տերուանական (Քառաձայն՝ դասն. Կոմիտաս Վ. բարձրապետական Մարդուն).

Ներկայ էր Երուսաղէմացի և գաղթական հայութիւններն հոծ բազմութիւն մը:

Ուսուցիչ Պ. Շահան Պէրպէրեան, իր բն կարգադիր Յանձնաժողովի երրորդ անդամը, սրտագրաւ անդրագարածումերով՝ կատարած նախորդ երկու հանգէսներուն՝ եւ յատակադաս խորհրդառութիւններով՝ գարագարձային այս տօնակատարութեան հանգէսներու մասին, սրբացման խօսքով է աւելի բացման բանախօսութիւնն մը ըրաւ, յոյժ պատշաճ կերպով:

Տեսուչ Տ. Տիրան Վարդապետ, օրուան բուն բանախօսութիւն խօսեցաւ հոգւով, ընդդայնելով օթաւերժական աշակերտութեան» իր թէման, զգացմանց և համոզումիր այնպիսի տաք շունչով մը, որը իր նիւթին ստուգապէս տիրած և անդրագարագարէն իրապէս ներշնչուած մը միայն կը ինք արտաքիրել: Այդ ճառը, կամ բանախօսութիւնը ընթերցողները կը գտնեն Սիմենի այս թիւինը մէջ իսկէ: Յայտագրին մէջ երկեցող բոլոր երգերը եղանակուեցան և արտասնութիւնները կատարուեցան գնահանակելի յաշողութեամբ: Ժառանգաւոր սաներն ու արքականները այդ մասին ի յայտ բերին ոչ միայն պայծառ հասկցողութիւնն իրենց ուսածին, այլ նաև առոյց զգացմանց ոգեսրութիւնն: Արտասանուածներուն մէջ ամենէն սպասուրիչը եղաւ անտարակոյս, թէ իրեք մտածուած զալափար և թէ իրեք գեղեցիկ զրականութեամբ մշակուած նիւթ, Պ. Օշականի այս երրորդ օրէնսացութիւնը, որով մը սիրելիք գրագէտը այնքան բարեյցանց աւարտումով մը կը գերեցանքնէր Մարգմանչաց գործին կամ Յանձնաւուածաշունչի հայերէն թարգմանութեան ձեռնարկին շուրջ հիւած իր երաբանութիւնը (trilogie): Ամէնք իսկապէս պահ մը հաղորդուեցանք Սուրբ Ջովոյ և իրենց աշակերտները խանգամառու երազով:

բինակ մը հայոցուած Ս. Գիրքէն Վասակ Սիւնիի, իբր անոր ծախուց մնձագոյն յանձնանձողի, կրակէ բառերով կը հասկըցնէր անոր թէ նոգեկան ի՞նչ անպատում երանութեան մը գարձքը կայ միշտ անոնց համար որ կ'ընդունին և իրենց կեանքին հետ կը շաղուին անոր մէջ պահուած աստուածախառն շնորհները, և թէ ի՞նչ տիտուր զախճան կը սպասէ անոնց որ, ընգունելէ յետոյ զանոնք անգամ մը իրենց սրտին մէջ, կը մոռնան սակայն յետոյ անոնց ստոյդ արձէքը, և ուրացումի տիդմին մէջ կ'ոտնակոխին զանոնք:

Փակման վերջին խօսքը, Կոմիտասեան Հայրապետական մաղթանքէն զերջ, արտասանեց Սրբազն Պատրիարք Հայրը: — Էցունկ զնահատութեան զերմ բառեր ուզգեց բանախօսներուն, մասնաւորապէս Տ. Տիրան վարդապետի՝ իր յոյժ չինիչ և գեղեցիկ ճառին համար. ի վերջոյ զուարթիսէ ակնարկութիւններով ըսաւ թէ ի՞նք զստան է որ այս հանգէսէն ամենէն աւելի գոհ մացողը պիտի ըլլայ ի՞նք Օշական, տեսնելով թէ գրականութիւնը ո՞րքան անոյշ և հարուստ կը դառնայ արզարկ՝ կրօնքի քուրայչն և եկեղեցոյ մարգերուն մէջն առուահոսած ատեն: Հրաւիրեց զինքը որ նոյն ոգւով շարունակէ մշակել զրականութեան այդ սեռը, զիտել տալով նոյն ատեն թէ ընելով զայդ՝ տօկոսիկը միայն վճարած պիտի ըլլայ այն թանկ զրամագլուխին, զոր իբր գրական կոչում իրեն՝ վեցուցած է Ս. Մեսրոպի զերեղմանը իր մէջ ունեցող նույիրական քաղաքին անունէն: Ն. Սրբազնութիւնը, յետոյ, ընդհանրացնելով իր խօսքը, ակնարկեց դարագրձի այս տօնակատարութեան ամբողջ Սփիւռքի մէջ յառաջ բերած խանդավորութեան բառապատճեան, ըստ թէ երբ այդ մասին լրացրական և տեղեկաբարկան ծանոթիւնները լրանան, «Ըլիոնի» յաջորդ թիւերէն մէկուն մէջ պիտի երեխ յորելինական տարւոյն քրոնինքն պատկերը, ուր պիտի հայելանայ բովանդակ հայութեան, տանց գաւանական և հօսանքային խըստրութեանց, այդ տեսակէտով ցոյց տուած երկւուած և ազգասկ ճիգը: Ապա, սըրտասնան ոգեհեզչումէ մը փերջ Սրբոց Թարգմանչաց միշտապին, Ամնակալին որհնութիւնը հայցեց ազգին լուռթեան,

անոր Վեհան. Սրբազնագոյն հայրապետին, հոգեոր և մարմինաւոր իշխանութեանց, եւ այն բոլոր հայրենասէր մարմիններուն եւ կրթական ու մտաւորական հաստատութեանց վրայ, որոնք չխնայեցին ջանք, բարոյապէս արդիւնաւոր ընծայելու համար այս տօնակատարութիւնը: Շնորհեակալութիւն յայտնից նաև, մասնաւորաբար, հայ կաթողիկ հասարակութեան ներկայացուցիչ Մեծ. Տ. Յովհաննէս և Հ. Մանուէլ վարդապետաց եւ Երաւաղէմի Անլիքան եկեղեցուց Գերք. եպիսկոպոսական փոխանորդի և Կանոնիկոս Պրիճմէնի, որոնք ներկայ էին հանգէսին, և Ս. Աթոռոյ համար ևս սրտազին մաղթանքներէ փերջ, «Պահպանիչ»ով օրհնից բոլոր ներկաները:



Ս. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Ա Մ Ս Ս Օ Ր Ե Ա Յ Լ Ո Ւ Բ Ե Բ

Անցեալ Հոկտեմբեր ամսուան ընթացքին, Ս. Աթոռոյո Տօնորին Փոյուղը ինը անգամներ ի նիստ գումարուեցաւ իրեւե Վարչական Մարմին, Կաօն. Գիրք. Կանանց Երեք անգամ, իսկ Անուան Խորհուրդը երկու անգամ, իրավաբան չիւը քաղելով իր իրաւասութեան մէջ եղած խնդիրներով:

● Ծբ. 27 Սեպտ. — Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Մեսրոպ Սրբազնի, Տ. Եղիշէ Վրդիք, Տ. Յովհէք և Տ. Աթոռու արելականերու, այցելութիւն մը տուած Տրաքեանց լուսկեցն վանքը, Յովհէք ճամրուն վրայ:

— Տ. Զօն վարդապետ վերազարձաւ կիրանանեան արձակութէն:

● Ծբ. 28 Սեպտ. — Տ. Գեորգ վրդ. Յովհէք դնաց, Խաչկերացի տօնին առթիւ վազիւ պատրագելու և քարոզելու համար:

● Կիր. 29 Սեպտ. — (Խաչկերացի). Ս. Պատրիք արքի հանդիսաւոր Ս. Պատարագ մատուց Մայր Տաճարին մէջ, և քարոզեց, ներկայացնելով իսաւին խորհուրդը, իրեւ աղքիւ զօրութեան քը բիւտական բարգայականներ, ներկային կատարուեցաւ մեծաննդէս անդասութիւն խաչկերացի:

● Ք. Հ. 30 Սեպտ. — Մեծելուցից առթիւ, Տ. Սերոբէ վրդ. քարոզեց ի Ս. Փրկիչ, Նիւթ ունենաւով անմահութեան հաւասարը, և ներկայացնելով պայն իբրեւ ընածին զգացում մը մարդուն մէջ, զոր քերտունէական կրօնը աւելի պայծառ